



REQUIREMENTS

Արեւան, 29 Մարտ 1899:

Անգղիական-եգիպտական բանակը՝ Սուդանի մէջ կը յառաջանայ անդադար եւ հեռագիրն ալ ծանոյց ամուլայ սկիզբներն թէ Մարտին իւր մայրաքաղաքը հաւատարմօք պաշարուած ըլլայ(“), որուն վրայ այլ եւս ուրիշ բան չշտուեցաւ։ Անգղիա իւր ռազմական պատրաստութիւններն դեռ կը շարունակէ, եւ այլ պետութեանց վրայ թիւ շատ անվստահ աջօք կը նայի։ Վիկտորիա Թագուհին ամուլայ ընթացքին մէջ Նիստայցեցիութիւն մը տուած միջոցին՝ անգղիական ռազմանաւ մը նաւահանգիստը մտաւ իբր թէ Թագուհին պաշարանկելու համար՝ երելոյն մէջ որ ցայտմ պարտած ձեւակերպութիւնաց եւ պատշաճութեան ալ դէմ է։

Բուլղարիայ որ ռաւական ժամանակէ
ի վեր կը ջանայ մեծաքանակ փոխառու-
թեամբ մը իւր հին ցիրուցան պարտքերը
ջնջել եւ արեւելեան երկաթուղիները միա-
ցընել՝ յաջողեցաւ Եւրոպիէ եւ Դենէֆ
նախարարաց ձեռքը՝ 260 միլիոն ֆրանքի
փոխառութիւն մը՝ Վիեննա գլուխ հանել.
որուն պայմաններն որդաւծ են այժմ Սեր-
բանիէին առջեր, փաւեհացման համար:

Գաղղիյա: Անգղիոյ չետ իւր ունեցած խնդիրները՝ յաջող վերապով կարգադրած է: Մազկատի վէճն՝ վերջացաւ այնու ուր Անգղիա ի սկզբունս ընդունեցաւ՝ իւր ունեցածին պէս՝ Գաղղիոյ ալ ածիոյ նաւա-
հանգիստ մ'ունենալու իրաւունքը, բաւա-
կան որ հաստատուն երկրի մաս մը չսպ-
հականէ: Իսկ Փաշուպի խնդիրն այնու-
որ Անգղիա թոյլ տուաւ Գաղղիոյ, վա-
րերը Սպիտակ Նեղոսի ափանց վրայ քանի
ք մ տեղեր, թաց աստի՝ ծանւցաւ Գաղղիոյ
Տունիգի վրայ գերիշխանութիւնը, որուն
դէմ՝ Ռուսիայ ընակականաբար իր զորոքէ:

Գեղյամահյա: Ամսոյս 13ին Խորհրդա-
րանն մեծ առաւելութեամբ ծայնից՝ ընդու-
նեցաւ նոր զինուորական օրէնքները, որով
զինուորաց Թիւ 40.000ով մ'աւ պիտի
աւելցուէր այլ յարակից խնդիրներով,
շնորհի Ֆենդրոնի (Centrum) որ առաջար-
կած, էր այս գումարէն իբր 7000 մր պակ-

սեցրնել . . . այլազգ՝ ամբողջ յատակագիծն՝
իյնալու վտանգի մէջ կր գտնուէր:

Ինտալիա ալ Ներսիսական տէրութեան՝ Երկնի պետութեան մէջ ձեռք ձգած պարարտ կտորները տեսնելով՝ փափաքեցաւ մասնակցիլ անոնց եւ Սաննուն նաւահանգիստը 99ի տարւան համար վարձել, որ է ըսել զրաւել, որուն նպատաւոր էին եւ Գաղղիա եւ Անգղիա, որ պայտ կը յուսար Ռուսին ազդեցութեան առէնը թումբ մը կազմել: Սակայն հանդիպելով Ճենաստանի չլուսացուած հաստատամիտ ընդդիմութեան մը՝ խնդիրն առ կախ թող տուաւ: Այս միջոցին իւր Դէ Մարտիկոյ դնսպանը՝ ըստ ոմանց ինքնազուլու կերպով, ըստ այլոց՝ պաշտօնական հեռագրոց՝ յետինն նախորդէն յառաջ հասնելուն պատճառաւ, վերջնագիր մը տուաւ կառավարութեան, եւ պաշտօնական յարաբերութիւնները խզեց: Սակայն Իտալական կառավարութիւնն աւս քայլին վրայ գոհ չըլլալով՝ կ'ըսուի թէ Դէ Մարտիկոյ յետս պիտի կոչուի:

Մարանիս: Մազաստա եւ իւր պաշտօնարանն ինկան, ինչպէս շատոնց արդէն կը գուշակուէր: Թագուհին նոր պաշտօնարանին կազմակերպութիւնն յանձնեց Սիլվիայի որ յաջողեցաւ Ամսոյս 1ին ծանր գործն ի զուլէ հանել: Ամսոյս 17ին Թագուհին ստորագրեց Միացեալ Ճամնաճագ հետ խաղաղութեան դաշնագրին:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

በተሰበሰቡት ምክር ቤቱ ሲባሉ

ԱԶԳԱԳՐԱԿԱՆ — Մանկիսա (պատկերազարդ). 97:

ՊԱՏՄԱԿԱՆ — Ազատ քաղաքացի՝ Հայոց վրայ տե-

ըութեան Կարգաց տուած տեղեկագիրը. 103:

ՀՆԱԽՕՄԱԿԱՆ-ԲԺՇԿԱԿԱՆ + Հայ բժշկական ծե-

ռազիրներ, Պզուտ բժշկութեան, Ամիրտոպլաթի,

ԵՆ ՊՈԼՆԻԱԹ ԲԺԻՂԿ ՄԵՐԱՍՄՈՒՄԻ. 108:

ԳՐԱԿԱՆ — Խորհարդ եւ իւր իմաստութիւնն. 112:

ՀԱՆՐԱՊԵՏԱՆԻ ՕՍՈՒԹԻՒՆ . 116 :

ԹՂԹԱԿՑՈՒԹԻՒՆ — Գրականութեան նպաստա-

մատոյց զոգմարներ Ռոսահայոց մէջ. 122:

LBTEL#

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԷ. 124:

ԱԶԳԱՅԻՆ ԹԵՐԹԵՐԸ ԺԱՂԿԷՓՈՒՆՔ — 1. ՆՈՒԷՐՆԵՐ

ՅԼ կտակներ: — Զ. Եղրայրական օգնություն: —

Ճ: Զանկովսկիի «Արարատ» նկարը: — 4. Նոր

Լրագիրներ — «Սուրհամուրհակ, հրատարակեալ: —

Ծ. Վարժատընալ հայ փորագրիչ մ'ի Գեղմա-

Նիւ. 126:

ՀԱՔԱԿԱՆ ՑԵՍՈՒԹՅՈՒՆ 128:

40181101112 11 0118111111111111 1111111111111111

[illegible]

4. REFUGEE C. ACTIVITY

ՀԱՅԵՆԵԱՆ, ՄԽԻԹԱՐԵԱՆ ՑԱՍԱՐԱՆ

R.A.R.@